

ՀԱՅՈՎԱՐ

ՅԱԻՆԵԼՈՒԱՆ

F. ZUSURUS

ՎԵՑ ՈՒ ԿԵՍ ՊՈՐՏԻ

ԺԱՌԱՆԳ ՄՆԱՑԱԾ ՄՆՏՈՒԿԸ

ԵՐԳԱԽԱՍՈՒՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԻՒՆ Ի ՄԻ ԱՐԱՐ

ՀԵՂԻՆԱԿՈՒԹԻՒՆ

ԲԱՐԵՑԻՇԱՏԱԿ ԳԱՐԵԳԻՆ Z. ՌԵՏՈՒՆԻՈՑ

معارف نظارت چلیله سنك ٩٥٥ نومر ولى رخصتمام سیله طبع او نشدر



Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱՇՏԱՍԼԵԱՆ
(Մատենաց)

1887



ՎԵՅ ՈՒ ԿԵՍ ՊՈՐՏԻ

ԺԱՌԱՆԳ ՄՆԱՑԱՇ ՍՆՏՈՒԿԸ

Ա. ՆՉԻՆՔ

ԼՈՒՍԻԱ	Ժառանգորդ	ՀՈՄԲՈՐ Ապուս ղեղազօք մը
ՅՈՒՆԻՔ		ԴՈՒԿԱՍ 6 $\frac{1}{2}$ Պորտէն ժառան-
ԿՈՐԱԳԵՏ		գորդ մը
ՊԵՏՐՈՍ		ՆԵԱՆ $\frac{1}{2}$ Գրացիկ ժառանգորդաց ՄԱՆՈՒԵԼ

Տեսարանն է սենեակ մը. խորը դուռ մը. աչ կողմը
բոլիկ բոլ երկու սենեակներու դուներ. որոց միևն լուսիափա
սենեակը կը տաճի եւ երկրորդը սենուիկն սենեակը:

ՏԵՍԻԼ Ա.

ԼՈՒՍԻԱ. Առանձին. (Ներսէն խառն ձայներ)

Ա. Հաւասարիկ լուսցեր է... Բարեկենդանի առ-
թիւ դիմուկաւորաց խոսունիճաղանձ ձայները կը
լսուին... ամենքը զուարիթ կը պարեն, կերգեն,
կը նուագեն, մինակ ես տխուր եմ... ես, ոչ
Աստուած իմ, եթէ լսուահոգի մայրիկս ողջ ըլ-
լար՝ հիմա որչա՞փ ցնծութեամբ սս պատուհանին
առջև նստելով պիտի զուարճանայի... սակայն
հիմա այդ հրճուալից երգերը զիս կը տաղտկացնեն,
... կուզեմ առանձին մնալ... ձայն մը չ'լսել...
ողբալ, հեծել հառաջել. (Պատուհանը զոյշ. այն
ատեն ձայները պես է դադրին) Ա. Հաւասարիկ այս-
պէս իմ ուրախութիւնս արտմութիւնն է, հառա-

շանքս երջանկութիւն և ժողովս արտասուք, ...
 մայր խմ, սիրեցեալ մայրիկ. շատ կանուխ ձգեցիր
 քու տառապեալ աղջիկդ այսպէս մատաղ հասա-
 կին մէջ՝ որ իւր աղքատութեան պատճառաւ աշ-
 խարհի բարեասանաց ենթակայ պիտի ըլլայ: (ող-
 բաղով) աւա՞զ, այս աշխարհիս երջանկութիւնը
 միմիայն սիրամոլ կանացք կը վայելեն, վասնզի
 պաշտպան ունին, ոսկի ունին. իսկ ես ի՞նչ ունիմ,
 ահաւասիկ բոլոր ունեցածս, և զոյդ մը գուլզայ
 լուսահոդի մօրս սնառուկին մէջ... զո՞վ ունիմ,
 չորս դատարկապորտ, ծոյլ և անհոդ եղայրներ
 որոնք հազիւ հազ կրնան ինքզինքնին կառավա-
 րել... երկու օրէ ի վեր, անօթի, մերկ, եւ ոչ
 մէկը կուգայ իմ վիճակս հարցնելու, առանձին,
 որբ, ո՛հ, որչափ թշուառութիւն է եղեր մայր կամ
 գէթ բարի աղքական մը չունենալը... չեմուղեր
 վիճակս գրացւոցս յայտնել, վախնալով թէ իրենց
 արհամարհանաց նշաւակ կը լամ, բայց և անոնք
 գիտեն իմ վիճակս, վասնզի ոլարտառէրք ամեն
 օր տանը դուռը ձեռք կառնեն և սոսկալի հայ-
 հոյութեամբ առնելիքնին կը պահանջեն... 2 օրէ
 ի վեր անօթի մնացող որրէ մը ստակ կը պահան-
 ջեն, կը կարծեն որ մայրս ժառանգ ժողած ըլլայ.
 ահա այսօր ալ գեղագործը պիտի գայ, ի՞նչչէս
 պիտի երեւամ իրեն, ի՞նչ սիտի պատասխանեմ...
 ԱՃ իմ, դուն լեր իմ ապաւէնս: (Տխուր բաշուի
 սենեալը)

ՀԱՄԲՈՐ. (Մտնէ, բարօյին մեկ ծայրը պատռած)

ՀԱՄ. — Դեախնն անցնի սա Բարեկենդանն ալ
 ու գետինն անցնելու սրբկաներն ալ: Է՞օֆ, հաղիւ
 կրցայ ինքզինքս ներս նետել, թշուառականներ,

Ի՞նչ կուզէք . . . դուք խիստ ամօթ չունի՞ք (Պատուհանը երբաղով) կոյր էք, էշ էք, ինչու ազնուական մարդը հասարակէն չք զանազաներ . . . զիս ով գիտցաք, ես այսօրուան օրս տիրլսմայով դեղագործ մ'եմ, անպատճեներ, գոնէ մարդը չք ճանչնար նէ՝ հագուստին քալուածքին նայեցէք (Ներսկն միշտ խնդարու եւ ժկրանեն գիշենկիի ձայն) այդ բամբուշանիդ տարէք ձեր ծնողացը քթին սպայթեցուցէք որ կրթած տղաքնուն վարպետութիւնները տեսնելով ուրախանան Ո՛հ, զիս պատերազմական տօնանմա դարձուցին. Փէսէս մինչեւ ոտքս, ի՞նչպէս ալ դիզեր են այդ բամբուշաները որ չեմ խմացած . . . քայլ մը կառնեմ, պամ . . . բան չունիս նէ ցատկէ, գետինն անցնելուները տակէս բանկցուցեր են . . . պամ, պում, չաթ, տան, տուն . . . կըս, բում, ֆըս . . . Փըսերնիդ ալ գետինն անցնի . . . բումբերնիդ ալ . . . իյենդենալս բան մը չէ . . . զիս այս վիճակը ձգեցին . . . մարդութենէ հանեցին . . . գոնէ այսօր նոր լոթերս հագած ըլլայի՝ վնաս չունէր . . . հիմա ես Լուսիանի ի՞նչպէս պիտի երեւամ, ի՞նչ պիտի պատասխանեմ, լոկուտներ . . . եկէք հիմայ սիրուհիս խօսք հասկցուցէք նայիմ, զիս ագեղցնելու օրը դառք, (Ներսկն խնդան) սա լա՛ռոտին նայէ՛, ես կուգամ կըսէ . . . ծօ՛, դուն չես անշնար, բարկութենէս չես վախնար . . . հիմայ վար իջնելով գլուխըդ ոտքիս տակ ճգմե՞մ, (Անկուսի) բերան է հա՛, վար իջնեմ նէ՝ բզիկս կը հանեն . . . իօ՛ֆ, . . . վերջապէս դացին, հիմայ գեղեցկանալու մէկ ճարը . . . բայց հայելի ալէտք է . . . չկայ . . . սա սենեակը կայ արդեօք. նայինք, (Մտնէ.)

ԱՌԽԾ. — (Գալով) Զայն մը տռի . . . ո՞վ կրնայ
ըլալ արդեօք . . . մարդ չ'կայ, (Սենեկին միշ ոս-
ֆի ձայն) Տէր Աստուած, սենեկին մէջ ոտքի ձայներ
կան, ոհ, եղբայրներս ալ հստ չեն, ի՞նչ ընեմ,
ո՞ւր երթամ, սենեակս քաշուիմ եւ նիգը դնելով՝
ինքզինքս Աստուծոյ յանձնեմ: (Կերպայ)

ՀԱՄԲ. — (Գալով) Ահաւասիկ սենեակ մը որ
պարապ սնտուկէ մը զատ ուրիշ բան չկայ մէջը . . .
ուելի աղէկ, կերեւայ թէ սիրուհիս խիտա աղքատ
է եւ իր պարտքը չի սիրափ կրնայ վճարել, որով
ուզէ չուզէ ինձի հետ կարգուելու յանձնառու
պիտի ըլլայ . . . ալ ի՞նչ ընեմ գեղեցկութիւնը, այս
գեղեցկութիւնս ալ իրեն շատ է . . . բաց ի տսկէ՝
զիս կը սիրէ, այո՛, զօրաւոր փաստերով կրնամ
ապացուցանել որ զիս կը սիրէ, առաջին փաստս
սա էր որ զինքը կը սիրեմ. . . երկրորդ փաստս
սա է որ հարուստ եւ պատուաւոր եմ. . . հազար
երրորդ փաստս ո՞րն է . . . այ թշուառտկան, մըտ-
քէս ելաւ, բայց ի՞նչ էր երրորդ փաստս . . . հա՛
գոտայ . . . երրորդ փաստս ալ սա է որ իրեն հետ
պիտի կարգուիմ, այո՛, երեք զօրաւոր փաստեր
չե՞ն կրնար հաստատել որ լուսիս զիս կը սիրէ . . .
ինչո՞ւ, զի հարուստ եմ, . . . երկտասարդ ալ եմ,
գեղեցիկ ալ եմ. . . ալ ի՞նչ եմ. . . բանմնալ եմ. . .
բայց միտքս չիգար ահա՛, . . . գիտեմ, գիտեմ որ
բան մնալ եմ. . . ստատիկ աղաստամիտ եմ, ստկայն
չհասկցուի թէ նախանձոտ չեմ, պատիւը չ'ճահցող
մ'եմ, ամեն բանէ տռաջ պատիւս կը սրահպանեմ,
ապառնիս կը հաշուեմ, ներկայն կը համեմատեմ
եւ անցեալն ալ անցած կը սեպեմ. . . Ա՛հ լուսիս,
դուն շատ բարի էրիկ մը պիտի ունենաս, քեզ

սիրող, գդուռող, ես քեզի թէ էրիկ թէ հայր եւ
թէ խնամակալ պիտի ըլլամ... եկուր չէ՞ մի ըսեր,
թէ որ զիս մերժելու պատճառ մը ունիս՝ ազա-
տապէս զրուցէ... հոգ չէ, մի քաշուիր, ես քեզ
շատ կը սիրեմ, դուն ալ զիս, անանկ չէ՞ , աս
լմնցաւ, գանք հիմայ ապրելու մասին, գիտես որ
պատրաստ դրամ 200 ոսկի ունիմ, խանութի դրա-
մագլուխս 70ը կանցնի, հիմայ քանի՞ ըրաւ, 270
ոսկի. վաճառականին 50 ոսկի պարտական եմ,
մնաց 220. 85 ալ ապառիկս կելլէ՞ ունիս 303 ոսկի,
չօգտեր. ինչո՞ւ չպիտի օգտէ, գեղեցկութիւնս ալ
շատ չէ նէ՞ քիչ ալ չէ կարծեմ, հրամմէ, ասոր
ըսելիք մը ունիս. հարկաւ չէ. էյ անդին ի՞նչ կը
մնայ, ի՞նչ պիտի մնայ, բան մ'ալ չի մնար...
սա ըսելէ որ համոզուեցար, ապրիս... խօսքեր-
նիս լմնցածի պէս է... հիմա քիչ մ'ալ նշանտուքին
ու հարսնիքին խօսքը ընենք... մի՛ կարմրիր սի-
րունիկս, ասոր առուտուր կըսեն, մէկ վար մէկ
վեր կընենք կը լմնցունենք... ի՞նչ նշան տամ...
օղ, մատնի՞ թէ պոօշ... ինծի հարցնես նէ՞ պը-
ոօշը գէշ չըլլար, մէջն ալ պատկերս կը դնեմ,
կուզես նէ, բայց ի՞նչու չպիտի ուզես... հիմակ-
ուան կանոնը այս է... գէշ կանոն չէ, կնիկները
ատանկով իրենց կորուսած էրիկնին շուտ կը գըտ-
նեն... այս ալ ընդունեցիր, էյ հարսնիքը ե՞րբ
ընենք, նշանուած մնալը աղէկ բան չէ... գիտես
ա... հիմակուան երիտասարդներուն դրամագլու-
խը 4 ամիս նշանուիլ եւ 4 ամսուան մէջ 5 տար-
ուան տոկոսը առնելէ: Մենք անանկ չընենք,
մեզի չի վայելեր, իրար հաւնեցանք հասկցանք մի,
գլուխ գլուխ տանք երթայ... Ապրիս, ասանկ կու-

գեմ, մէնէ երջանիկ էրիկ կնիկ չիկայ . . . իրարմէ չենք ձանձրանար, 5 տարի ալ 10 տարի ալ անցնի ինչ սիրով սկսանք նէ՝ նոյն սիրովը կը մնանք, զաւակներնիս ալ կը շատնայ . . . մտածէ ի՞նչ աստիճան հաւատարիմ ենք իրարու որ աղջկինիս քեզի կը նմանին՝ մանչերն ալ ինծի: Ուրեմն քանի որ դեմքերնին մեզի կը նմանին՝ անունին ալ մերինին նմանցնենք, երկու զաւակիս անունն ալ Համբարձում է . . . չէ այս չեղաւ, Համբարձումը շատ խորթ կիյնայ, ամազարձուի պէս խօսք մն է . . . եկու բարակ անուն մը դնենք . . . դուն դիր . . . չէ ես դնեմ . . . բայց մեզի ինչ . . . աս բանը կը քահայրերուն կիյնայ . . . ուզեմ չուզեմ անոնց ըսածը պիտի ըլլայ . . . բայց զաւակներուս ես կը խառնուիմ . . . դուն քու աղջկիդ կրթէ, մանչերուս մի խառնուիր . . . կուսիս մի խառնուիր կը սեմ. կը բարկանամ. դէմ կը դնես . . . կարծեմ կը բնակդ կը քերուի կոր, գնա բանդ, բարկացած եմ . . . շուտ սենեակդ . . . աչքս քեզ շտեսնայ . . . կեցցես . . . խօսքս բւնեցիր . . . հիմայ ալ աւելի պիտի սիրեմ զքեզ . . . հոս եկուր, ինձ մաիկ չես ըներ . . . հէ . . . կը հրամայեմ . . . վայ, չես գար . . . լաւ, ահա մէյմալ կըսեմ, կուսիս, հոս եկուր: (կուսիս ներս մտնէ)

ԼՍԽ. — (ԱՇ թշուառութեանս, դեղագործն է եղեր) Հոս եմ Պարոն:

ՀԱՄԲ. — Երկու ժամ է պոռալով կոկորդս ճաթեցաւ, թէ որ ասանկ պիտի ընէս նէ՝ եռ ասառուառին վազ անցայ:

ԼՍԽ. — Կը ներէք Պարոն, տանը մէջ առանձին ըլլալուս՝ վախէս սենեակս քաշուած էի. եւ մին-

չեւ որ ձեր ով ըլլալը չստուգեցի՝ չի կրցայ դուրս
ելնել:

ՀԱՄԲ. — իսուք տուր որ ուրիշ անգամ այսպէս
զիս չի բարկացնես:

ԼՈՒՍ. — Ձեմ հասկնար Պարոն, ինչո՞ւ ալիտի
բարկանաք:

ՀԱՄԲ. — Ի՞նչպէս չի բարկանամ, դուն մինակ
քու աղջիկներուդ կը խառնուիս:

ԼՈՒՍ. — (Ի՞նչպէս աղջիկ, ի՞նչ ըսել կուզէ :)

ՀԱՄԲ. — Ես ալ քանի որ հայր եմ գտնուէր՝
իմ տղաքներուս կը խառնուիմ . . . մեր պայմանն
ալ աս չէ՞ր մի:

ԼՈՒՍ. — Ի՞նչ կը պարոն, ի՞նչպէս սլայման :

ՀԱՄԲ. — Ի՞նչ սլայման ալիտի ըլլայ, քիչ մը
առաջ խօսողը դուն չէ՞իր.

ԼՈՒՍ. — Ե՞ս .

ՀԱՄԲ. — Այս, դուն .

ԼՈՒՍ. — Բայց դուք հօս առանձին էիք Պա-
րոն, եւ ես ալ սենեակս . . .

ՀԱՄԲ. — Հա իրաւ անանկ . . . (վայ թշուառու-
թեանս, խելքս այնպէս մը ցնորեր է որ), կը նե-
րէք օրիսրդ, առանց ձեզի հարցնելու և զաւկի
տէր եղեր էի:

ԼՈՒՍ. — (Դիմո՞վ է որդեօք, մարդ ալ չիկայ
Աստուած իմ):

ՀԱՄԲ. — Բայց ինչ որ է նէ, օրիսրդ, նորէն
կսկսինք մեր առուտուրը:

ԼՈՒՍ. — (Ասնելիքին համար ըլլալու է).

ՀԱՄԲ. — Մէկ վար մէկ վեր կը լմացնենք
կերթայ:

ԼՈՒՍ. — Աղէկ պարոն, առնելիքնիդ է, կը-
նաք պահանջել:

ՀԱՄԲ. — Բայց չուտ պէտք է ըլլայ, կարճառօտ, համառօտ . . .

ԼՈՒՍ. — Աւազը պարոն . այդ անկարելի է :

ՀԱՄԲ. — Ի՞նչո՞ւ, հաւատարմութիւն չունի՞ք իմ վրաս :

ԼՈՒՍ. — Ի՞նչ ըսել է, առնելիքի տէր ըլլալէդ վերջը ի՞նչու ձեր վրայ հաւատարմութիւն չպիտի ունենամ. սակայն սա կայ որ եղբայրներըս Զ օրէ ի վեր չեմ տեսած :

ՀԱՄԲ. — Այդ ի՞նչ խօսք է, եղբայրներդ մեր գործին ի՞նչ կը խառնուին :

ԼՈՒՍ. — Քանի որ ես վճարելու անկարող եմ՝ բոլոր յայս իրենց վրայ է :

ՀՈՄԲ. — Բայց դուք ի՞նչ կըսէք կոր, ի՞նչպէս վճարում, ի՞նչպէս յայս :

ԼՈՒՍ. — Միթէ ձեզի 270 դրշ ոլտրտական չե՞նք :

ՀԱՄԲ. — Հա դեղերուն ստակը :

ԼՈՒՍ. — Հապա ձեր ըսածը ո՞րն է :

ՀԱՄԲ. — Իմ ըսածս . . . իմ ըսածս սա է որ. ես քեզ . . . (Զէ՛, շատ առաջ վագելու չիգար) իմ ըսածս սա է որ, որ . . .

ԼՈՒՍ. — Եթէ վերջին հաշիւէն ետքը դեղեր առնուած կան՝ անոր ըսելիք չունիմ:

ՀԱՄԲ. — Զէ՛, այդ չէ, օրիորդ, ախ . . . այդ չէ՛ :

ԼՈՒՍ Հապա ի՞նչ է .

ՀԱՄԲ. — (Ի՞նչպէս խօսք բանալու է. դժուարն այս է) իմ ըսելիքս սա է որ . . .

ԼՈՒՍ. — Շուտ ըսէք, կաղաչեմ,

ՀԱՄԲ. — (Ա'լս սա իմ գետինն անցնելու րնու-

թիւնս, կնկան մը հետ տուանձին մնացի մի՛ ի՞նչ
ըսելիքս կը մոռնամ)

ՀՈՒՍ. — Միթէ ձեր ըսելիքը ցաւալի բա՞ն
մ՞է որ կը պահէք:

ՀՈՒՍ. — Զէ՞ օրիորդ, ուրախալի է . . . բայց
աս կոյ որ . . . ի՞նչպէս ըսեմ ո՞ր կողմէն սկսիմ:

ՀՈՒՍ. — Ա՛հ. պարոն, դուք ինձմէ բան մը կը
պահէք. ի սէր Աստուծոյ կազմակերպութիւն, ըսէք, միթէ
գէշ բա՞ն մը պատահեցաւ.

ՀՈՒՍ. — Պատահեցա՞ւ, այո՛, գետինն անցնե-
լու թշուառականներ:

ՀՈՒՍ. — Եղբարցս համա՞ր կըսէք,

ՀՈՒՍ. — Զէ՞, սա բարեկենդանի խենդե-
րուն . . . զիս պատերազմական տօնանմա դար-
ձուցին:

ՀՈՒՍ. — Բայց ես ձեզի իմ եղբայրներս կը
հարցնեմ:

ՀՈՒՍ. — Թող տուր Ա. Ծ. սիրես, անոնք ալ
իշու պէս գինետունը նստեր տղայոց ինձի ըրածին
վրայ կը ծիծաղին կօր:

ՀՈՒՍ. — Գիտեմ, շատ անհոգ մարդիկներ են,
զիս այսպէս առանձին թողած իրենց ուրախու-
թեանը կը նային:

ՀՈՒՍ. — Բայց վերջապէս լ՞նչ կրցան ընել,
զիս քիչ մը տգեղցուցին, այսչափ ասիկայ քեզի
մնաս մը չունի ա:

ՀՈՒՍ. — Ի՞նչ կրնամ ըսել պարո՞ն,

ՀՈՒՍ. — Հիմա բառական է որ դուն զիս կը
սի . . . (չէ դեռ ատենը չէ) բայց օրիորդ, լ՞նչու
կեցեր էք . . . նստինք նէ՞ գէշ չըլար:

ՀՈՒՍ. — Դուք ձեր հանգիստը նայեցէք սրարոն:

ՀԱՄԲ. — Ի՞նչ ըսել է... նստեցէք. ասանկ փափուկ խնդիր մը ոտքի վրայ աղէկ չի լմննար:

ԼՈՒՍ. — Բայց պարոն, ներեցէք որ ձեզի ըսեմ թէ ես առանձին եմ տան մէջ. հետեւաբար դրացիք ձեր հոս մտնելը տեսնելով չարաշար բամբասանաց ենթակայ կըլւամ:

ՀԱՄԲ. — Ա՛, այդ մասին անհոգ եղիք, եթէ իմ դիտաւորութիւնս ձեզի ըսեմ՝ այն ատեն դուք պիտի ստիպէք որ նստիմ:

ԼՈՒՍ. — Ինչ որ ալ ըլլայ ձեր դիտաւորութիւնը, սիրելիս, թէ բարի եւ թէ չար՝ չեմ կըրնար բան մը ընել, մինչեւ որ եղբարքս չ'տեսնեմ:

ՀԱՄԲ. — Սակայն այս դիտաւորութիւնս եղբարցդ չի վերաբերիր, մինակ քեզի համար է:

ԼՈՒՍ. — Ի՞նչ կրնայ ըլլալ պարոն, ըսէք.

ՀԱՄԲ. — Բանը այդ ըսելն է,

ԼՈՒՍ. — Ինծի՞ կը վերաբերի,

ՀԱՄԲ. — Հապա. մի միայն քեզի, մի միայն իմ... (եկուր ըսէնայինք)

ԼՈՒՍ. — Զարմանալի բան, ի՞նչ կլլլոք:

ՀԱՄԲ. — Ինչ ըլլալս կը հարցնես.... շատ բաներ կըլլամ կոր... շատ բաներ... բայց ըսուելու բաներ չեն որ, ասոր հետ մէկտեղ չպիտի ըսեմ չէ, բայց ատենին կ'սպասեմ կոր:

ԼՈՒՍ. — (Ի՞նչ ըսել կ'ուզէ ...)

ՀԱՄԲ. — Սակայն կեցիր, ինչ ըսելիքս դուն աղէկ գիտես... դոնէ դուն սկսէ որ մնացածն ալ ես ըսեմ լմննայ:

ՏՈՒՏ. — Եթէ ստակին համար է...

ՀԱՄԲ. — Հիմա թող այդ ստակին խօսքը, միւ ոը խօսինք:

- ՀՈՒՍ . — Բայց ո՞ր միւսը :
- ՀԱՄԲ . — Միւսը . . . բուն խնդիրը . . .
- ԼՈՒՍ . — Ուրիշ լոնչիր կայ որ . . .
- ՀԱՄԲ . — Ա՛խ . Լուսիա . դուն աղէկ զիտես
որ ես գքեզ . . .
- ԼՈՒՍ . — է՛յ . . .
- ՀԱՄԲ . — է՛յ է՛յ է՛յ . . . թէ որ ինծի չես օգներ
- Նէ լոնչպէս ըսեմ :
- ԼՈՒՍ . — Լմիցուր . . .
- ՀԱՄԲ . — կը . . .
- ԼՈՒՍ . — կը . . .
- ՀԱՄԲ . — (Թշուառական բառ , զիտես թէ ներ-
սէն կը քաշեն կար . . . օն համրաճակութիւն . եր-
կու վանկ մնաց . . .) կը . . .
- ԼՈՒՍ . — կը բանտարկի՞ք , ըսել կուզէք .
- ՀԱՄԲ . — Ա՛խ . չէ՛ , չէ՛ . . . այդ չէ՛ ,
- ԼՈՒՍ . — Հասկա լոնչ է .
- ՀԱՄԲ . — Մոքինս է , մոքինս ,
- ԼՈՒՍ . — Մոքինդ լոնչ է . . .
- ՀԱՄԲ . — Զ վանկով բառ մը , կը սի . . . (հա
Համբարձում քեզ տեսնեմ)
- ԼՈՒՍ . — (Մեկուսի) Հիմա կը հասկնամ իր
միտքը :
- ՀԱՄԲ . — Կըսեն թէ երբոր մէկ մարդ մը մէկու
մը առաջարկութիւն ընելու քաշվի , թող մէկէն
մինչեւ 10 համբէ եւ 10 երբորին բոլոր ուժը
ժողվելով ըսելիքը ըսէ . . .
- ԼՈՒՍ . — Զպիտի ըսէք պարոն :
- ՀԱՅԲ . — Կեցէք օրիորդ . . . Հիմայ , (իմերն
անիծես կըսեմ կերթայ) 1, 2, 3, 4, 5, 6, 7,
8 9 , տա . . . ըըհ , չպիտի ըլլայ , բայց ասանկով

գործ չի լմնար... ինչ պիտի ըլլայ նէ՝ ըլլայ...
ալ այս անգամ պիտի ըսեմ. ... օրիորդ, ես զքեզ
կը սի... 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, կը սի...
1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, (դրսկն ոսի ձայներ)

ԼՈՒՍ. — Ա՛հ, Տէր Սոսուած ոտքի ձայներ
կան... ի՞նչ պիտի ըսենք պարոն...

ՀԱՄԲ. — 1, 2, 4, 5, 6, 7, 8, (դուրսկն լալու
ձայն)

ԼՈՒՍ. — Օ՛ ն օ ն. շուտ... դուրս ելէք...
եղբօրս ձայնն է... եթէ զձեզ ինծի հետ առան-
ձին տեսնէ. (Աերսկն միշտ լալու ձայն)

ՀԱՄԲ. — Սակայն օրիորդ... ես զքեզ կը... կը...

ԼՈՒՍ. — Կաղազեմ, օ ն.

ՀԱՄԲ. — Բայց ես...

ԼՈՒՍ. — Մեր երկուքին մտհուանը պատճառ
ըլլալ կուզես. շըւտ, մտիր սա սենեակը եւ վեր-
ջէն միջոց մը գտնելով ինքզինքդ դռնէն դուրս
նետէ. (Համբարձում կը սի... կը սի... լսելով
կերպայ սենեակը)

ՏԵՍԻԼ Բ.

ԼՈՒՍԻԱ. ԵՒ ՅԱԿՈԲ (գինով վիճակի մեջ լալով)

ՅԱԿՈԲ. — Ա՛հ հիւ. հիւ. հիւ... խեղճ մա-
րիկս ... որչափ լամ տեղն է... ահ հիւ. հիւ.

ԼՈՒՍ. — Յակոբ. միսիթարուէ. սիրելի եղ-
բայրս. լալէն ի՞նչ օգուտ. Այ կամքը այս է եղեր:

ՅԱԿՈԲ. — ի՞նչպէս չիլամ, ախ. լուսահոգին
մեռնելէն ի վեր բերնի համով գինի մը խամած
չունիմ, ստակ չունենալուս համար խանութին
մէջ որչափ գէշ խմելիքներ կայ նէ՝ գինեպանը
ինծի կը քշէ կոր:

ԱՌԻՍ. — Հիմա պէտք է որ մենք մեր տանը գործերը կարգադրենք... ասանկով մեր վիճակը ի՞նչպէս պիտի ըլլայ:

ՅԱԿՈԲ. — Առաջ ստակը ձեռքս ուզած տակառէս քաշել կուտայի, խեղճ մայրիկս մեռաւ, ստակն ալ հատաւ, բերնիս համն ալ փախաւ... Լուսիա, դուն եղիք իմ տեղս ու միլար նայիմ:

ԱՌԻՍ — ԱՇ Յակոբ, ես լալու քենէ աւելի մեծ պատճառներ ունիմ. երիու օրէ ի վեր անօթիք ծարաւ, պարտատէրներուն հայհոյութիւնները մափկ ընելու դատապարտուած եմ, այսօր ալ դեղագործը եկաւ իրեն 270 զրչ պարտական ենք:

ՅԱԿ. — 270 զրչ... ամենը մցրչափ է... ինչ որ է նէ մէկ ամսուան մէջ առնուած դեղերու համար 270 զրուշը շատ ըսելչէ... սակայն բանը վճարելն է... ես կուտ մը չունիմ... գործ ալ չունիմ:

ԱՌԻՍ. — Ուրեմն ի՞նչ պիտի ընենք, առնեռ լիքի տէրը խօսք չի հասկնար. պիտի ալուսց կանչէ:

ՅԱԿ. — Ինչու պիտի ալուսց... թող առնեռ լիքը առնէ:

ԱՌԻՍ. — Ագէկ. բայց ե՞րբ պիտի վճարուի:

ՅԱԿ. — Ե՞րբը ինչ պիտի ընէ. առնելիքին խօսքը կանցնի:

ԱՌԻՍ. — Այսօր չի վճարուի նէ՝ շատ բաներ կրնայ ընել մեզի:

ՅԱԿ. — Կընէ ա.

ԱՌԻՍ. — Զըլլայ որ դուրս ելես... գան նէ՝ խօսք հասկցուր, ալ ես իրենց երեւնալու կամըշնամ կոր:

ՅԱԿ. — ԵՅ տուն բանդ դնա, եկողին ես
խօսք կը հասկցնեմ:

ԼՈՒՍ. — (Թողլ գեղագործն ալ հիմոյ առնե-
մքը պահանջէ.) (սենեակը երթայ)

ՅԱԿ. — (Մինակ, եւ զրպանէն զիմիի մը շիշ
հանելով) ԿԼ նայինք... գործը քեզի մնաց...
առնելիքներուն պատասխանառուն ալ դուն ես՝
վճարողն ալ... ինձի լոյս եւ խորհուրդ տուր.
(Կը խմէ) անոյշ... Էհ, աշխարհք տանիկ է...
ամեն բան մտածես չիդար ելեր... 270 դր
պարտք ունիմ... հարկաւ օր մը կը վճարեմ. (խը-
մէ) այսօր վճարուի եղեր, ուսկի՞ց... ո՞ր կողմէն
ստակ պիտի գայ... նայինք տետրակը, (զրպանէն
տեսրակ մը հանէ) գուցէ... չիյտես ա, տեղէ մը
առնելիք ունեցած ու մուցած կը լլամ, (կարդալով)
Եօւկիին... 26... այս պարտք է... Զաքարին 7.
աս ալ պարտք... ոհմէտին... աս վճարուած ըսել
է... արված ածուխին կէսէն աւելին քար էր,
վարը դրած է, թող գայ ետ առնէ... աս լոնչէ,
104... մեծկակ բան մէ եղեր... հա... ննջեցեա-
լի թաղման ծախքը... աս պարտքն ազգին կիյնայ...
աս լոնչէ, տիւիթրի, 55... գնա բանդ, ստակ
մ'ալ չեմ տար, տուած գինիդ քացախի պէս բան
մն էր... ուրիշ ուրիշ, ինչ ըսել է, այսչափ տա-
լիք ունեցողը աւնելիք չի պի՞տի ունենայ, գրե-
լու մուցած ըըլլամ... կրնայ ըլլալ... մտածելու
է... շատ զարմանալի բան և մուցեր եմ... այսօր
գեղագործը ստակ կուզէ, վճարելու է, ինչո՞վ...
հա, գտայ... լուսահոգին մայրիկո սնառուկ մը
թողած է, հարկաւ մէջը շատ թանկաղին բաներ
ըլլալու են, այս, այս, ինքը կծծի կնիկ մն էր, գու-

թէ մէջը սոսպրակով ստակ պլահած ըլլայ, կասկածս
աւելորդ է, վրայ մարդ չեկած սա սնտուկին հետ
առանձին տեսութիւն մը ընեմ, հապա եթէ միւս
եղբայրներս վրայ գտն, դնա բանդ, կըսեմ թէ
մօրս սնտուկը կարուցեր էի տեսնելու գացի, բայց
եթէ կղզուած է... էհ բանով մը կը բանամ...
օն անդր, քաջալերութիւն, գեղադործը ստակը
առաւ, ալ պարսքէ ազատեցանք, (զշորելով սեն-
եսկը երաղու միջոցին հետեւեալը կերգե)

Երկու հարիւր եօրանասուն
Պուրուս պարտէն ինչ կելլայ,
Վաղն առալոս բող զայ մուրուն
Սոնելիին առնէն երայ:

Կեցցէ զինին եւ զինեպան. որ մեր միտքը կը բանան.
Կեցցեն ապրին ասանկ մայրեր, որ մեզ
Ժառանգ են բողեր,

(Սենեակ մժնէ Կարսպէտ տեսարան զայ առանձին)

ԿԱՐ. — Մարդ չըկայ... սո առիթը ձեռքէ չը
փախցնենք... սնտուկին հետ առանձին տեսու-
թիւն ընելու յարմար առենն է... եթէ այսօր կա-
լոն մը օղլիին ստակը չը վճարեմ՝ յաւիաեանս
յաւիտենից բերանո օղի մտնելիք չունի... աճա-
պարենք, Լուսիան քնացուժ ըլլալու է, բայց եթէ
արթուն է, կեցիր. փորձ մը փորձենք, ահ, հիւ,
լսելզ մայրիկս, ախ, վախ, հիւ,

ՅՈՒ. — (Դունեակ առանձին) Վայ թշուառական,
տեսաք հիմայ, բռնվեցանք!

ԿԱՐ. — Ահ, հիւ, հիւ, (յորս կողմը նայի)
ձայն չելաւ, (Լուսիային դրանը առջեւ կերպայ)
ահ, հիւ, հիւ... ձայն չիկայ... սենեակը մտնեմ,
ալ վախու բան չիկայ, բայց եթէ հոն է... (Միւս
սենեակին առջին) ահ, հիւ, հիւ,

ՅՈՒ. — Ահ, հիւ, հիւ, հիւ,

ԿԱՐ. — (վախնայավ) Այ, ոյ, ոյ,

ՅՈՒ. — (մեկ) հա, հա, հա (խնդրայ)

ԿԱՐ. — Վայ դո՞ւն ես Յակոր,

ՅԱԿ. — Այսու կարապետ, ես եմ, (վախէս խմածս
ջուր կարեցաւ)

ԿԱՐ. — Ի՞նչ ընելու համար մտեր էիր հոն.

ՅԱԿ. — (Արդեօք տեսան կսես) լալու համար :
ԿԱՐ. — Ո՞հ, այս, այս, ես ալ լալու համար
հող պիտի մտնէի.

ՅԱԿ. — (Վայ թշրտուական կերեայ թէ գործը
գիտէ) Է՛հ ի՞նչ ընենք կարապետ, ալ մեզի միտ-
թարաթիւն չիկայ, եկուր քիչ մը գուրս ելլանք :
(զինի մը կը սնիկ)

ԿԱՐ. — Զէ չէ կուզես նէ դուն ել, ես առան-
ձին մասել կուզեմ. (օյի մը սնիկ)

ՅԱԿ. — (Ասիկայ հսու ձգել գործիս չիգար)

ԿԱՐ. — (Կերպով մը սրւիկայ ճամբելու է :

ՅԱԿ. — Է՛ կարապետ ասանկ հէ... (կուշայ)

ԿԱՐ. — Ասանկ հէ, (կուշայ) (աղէկ ա՛, սենե-
կին մէջ ինչ բան սենէր)

ՅԱԿ. — (Ո՞նչէ եա, սրոր առանձին սենեակ մըտ-
նել ուզելը ի՞նչ սպանձառի համար էր :)

ԿԱՐ. — Լոէ Յակոր, ալ միտթարուէ, լալէն
օգուտ չելլար... մեզք ենք, զէշ կըլամեք, (երժա-
լու միտք չսնին)

ՅԱԿ. — Եզրայր, աս միտթարուէլու բան է,
աշխարհիս երեսը սրբ անտէրաւնչ մնացինք, (կեր-
ևայ թէ մինչեւ իրունկուն հոս է)

ԿԱՐ. — Արդեօք կրնամ հարցնել թէ ի՞նչու
սենեկին մէջ մտեր էիր...

ՅԱԿ. — (Այ) բան... լալու համար չըսի՞ մի եա.

ԿԱՐ. — Սյո՛, բայց կրնայիր հսու ալ լալ:

ՅԱԿ. — Սակայն... վասն զի, մօրս սնառուկը
կարոտցեր էի, շատն ալ անոր համար էր :

ԿԱՐ. — Մնառուկը... հա՛, հա՛, հա՛ սնառուկը հէ :

ՅԱԿ. — Է՛հ այս... սնառուկը :

ԿԱՐ. — Է՛յ, ի՞նչպէս, կարօադ առի՞ր :

ՅԱԿ. — Սակայ որ... Աստուած վկայ... բան... մը :

ԿԱՐ. — Լոէ ես ալ ընկեր եմ.

ՅԱԿ. — Ի՞նչ բանի.

ԿԱՐ. — Մէջի սոկւոյ տառլրակին.

ՅԱԿ. — Աստուածդդ սիրես, մէջը տառլրակ կայ
ՀԵ. ըսելէ ինչ առաջ մէյմը եկեր փնտուակեր ես:

ԿԱՐ. — Զէ, սակայն աղէկ գիտեմոր կայ...

Ըուսահոգին թէպէտե մեզի սոտակ տաւած ատենը
տանս կարասինները կը ծախեմ կոր կըսէր, սակայն
իրաւ ըլլալու չէ, իր կծ ծիւթ ենէն կը գուշակեմ
թէ և տոսլրակ սոկի և այլ զանազան ծանրագին
բաներ պահած է այդ սնտուկին մէջ:

ՅԱԿ. — Անանկ է նէ՝ ընկեր ենք...

ԿԱՐ. — Արծ ամեղեղնները քեզի... սոկին ինձի:

ՅԱԿ. — Զէ սոկին ինձի արծ ամեղեղնները քեզի

ԿԱՐ. — Զըլլոր:

ՅԱԿ. — Սնանկ է նէ ընկեր չեմ ըլլար.

ԿԱՐ. — Բայց այն ժամանակ ժառանքը նի բաժ-
նուելով կը պարտաւորիմք նին մէկը տանել:

ՅԱԿ. — Է՛ճ, թէոր արծ ամեղեղնները տոսլրակ
մը սոկին հաւասար է նէ՝ կընդունիմ:

ԿԱՐ. — Օն' անդր, երթանք:

ՅԱԿ. — Բայց չըլլոյ թէ միւսները վրայ, դան:

ԿԱՐ. — Անհոգ եղիր, կարկան մը կը փակցնեմ:

ՅԱԿ. — Կեցցեն... ուրեմն չուշանանք:

(Յակոբ զիմին և Կարապետ օյին Տիկեղով կերգեն)

Վարդես մարդիկ միւս կը տահին

Երբ խորհուրդ մը յլանան,

Բայց պէտք չէ որ իրենց գաղտնին

Ուրիշ մէկու մալ բանան.

Կեցցէ զիմին օյին և զինեպան, որ

մեր միսեք կը սրեն

Կեցցեն ասլրին ասանկ մայրեր, որ

մեզ ժառանգ բողեր են : (կերպան)

ՏԵՍԻԼ Գ.

(Մանուկ և Պետրոս Անր մժնեն)

ՄԱՆ. — Պետրոս, վարը աղէկ նայեա՞ր,

ՊԵՏ. — Նայեցայ, մարդ չիկայ...

ՄԱՆ. — Լուսիան քնացած ըլլալու է. կամաց

կոխէ չարթննայ... .

ՊԵՏ. — Մէյմ'ալ սնտուկին սենեակը նայի՞նք.

ՄԱՆ. — Մի աճապարեր, թէօր հօն ըլլան՝ ինչ
մոքով սենեակ մտնելնիս կը հասկցուի... .

ՊԵՏ. — Ըսենք թէ հօն չեն, ի՞նչ պիտի ընենք,

ՄԱՆ. — Ծնելիքնիս սա պիտի ըլլայ որ սնտու-
կին մէջէն մեր երկուքին համար քիչ մը բան կը
վերցնենք, ու մնացածէն ալ մէյմէկ մաս տանե-
լով՝ դուրսը ըրած պարագերնիս կը պարակենք... .

ՊԵՏ. — Ազէկ ըսիր... . ալ անցնելու փողոց մը
չ'մնաց... . բայց թէօր հօն են նէ... .

ՄԱՆ. — Է՛հ, ոյն ատենը սուտ մը շինելով
զանոնք կը ճամփենք և գործերնիս կը նայի՞նք:

ՊԵՏ. — Խելքիդ պոտուկը սիրեմ. ըսածդ պալէկէ:

ՄԱՆ. — Օ՞ն, հիմայ եաեէս եկուր:

ՊԵՏ. — Ծներ ենք ա... .

ՄԱՆ. — Այս, այս, կէսուակէս... . բայց կա-
մաց կոխէ (դոնէն ներս կը նային) վաց, սա ի՞նչ
է... . արդեօք աչքերս սխալ կը աեսնեն կոր... .
Պետրոս, անդամ մը դուն ալ նայէ սա երկու
մարդիկը Յակովն ու կարապետը չէ՞ն:

ՊԵՏ. — Իրամ կըսես. տեսնեմ... . (բանաշխին
ծակէն նայելով) անոնք են, սնտուկը բանալ կաշ-
խամին կոր. վաց թշուտական դոլեր վաց... . ստոնք
մենէ կանուխ արթնցեր են. ի՞նչ ընենք:

ՄԱՆ. — Հիմայ ի՞նչ պիտի ընենք... . կեցիր... .
Համարքս բան մը եկաւ, շուտ պօռած կանչվատէ,
դրացիք, օդնութեան հասէք, գող կայ:

ՊԵՏ. — Գող կայ... . կրան կայ... . դրացիք,
օդնութեան հասէք:

ՅԱԿ. — {

ԿԱՐ. — { ի՞նչ կայ, ի՞նչ կայ,

ՄԱՆ. — Վայ, դուք էք եղեր.

ՊԵՏ. — զջեզ գող կարծեցի՞ք:

ՅԱԿ. — {

ԿԱՐ. — { զէ՛, չէ՛ գող չենք, մենք ենք... . մենք.

ՅԱԿ. — (ցածէն կարապետին) Կարապետ, բանս

- բուսաւ . . . կարկտանը բակցուր , պիտիյայտնուի :
 ԿԱՐ . — Բայց չեք գիտեր որ մենք հոս ենք :
 ՄԱՆ . — Ա՛ն չէ , չկատէինք :
 ՊԵՏ . — (Մանուկին) Սըկէ ճամբելուն մէկ ճարը :
 ՄՈՒՆ . — (ցած , Պետրոսին) Համբերէ . (բարձր)
 բայց ի՞նչ կընէիք այդ սենեկին մէջ :
 ԿԱՐ . — Բան . . . լուլու համար մոտնք . . . կըս-
 իթներնուս ուր երթալնիս չէինք գիտեր կոր ,
 իմեղմ լուսահոգին միավընիս ինկաւ , ահ , հիւ . . .
 ՊԱՏ . (մեկ) Վայ սատանորդի վայ . . . աս
 կարկտանը գէւ չէր :
 ՄՈՒՆ . — Սակայն սնտուկին սենեկին մէջ ի՞նչ
 բան ունէիք :
 ԿՐՊ . — (վայ , տեսեր են) Ա՛ն մի հարցներ Մա-
 նուէլ , ան մի հարցներ :
 ՅԱԿ . — Ան կողմը կողմը գոցէ ,
 ՊԵՏ . — Սա սնտուկին քովիկը . . .
 ԿՐՊ . — Մի հարցներ , լոէ .
 ՄԱՆ — Բայց ի՞նչպէս երկուքնիդ ալ ծունկ
 չոգած , ձեռքերնիդ սնտուկին վրայ . . .
 ԿՐՊ . — Այդ յայնի բան է որ կաղօթէինք կորու
 ՄՈՒՆ . — Բայց սնտուկը բանալու կաշխատէիք ն'է
 ՅԱԿ . — Ան կողմն ալ գոցէ :
 ՊԵՏ . — Ի՞նչըսելէ , ան կողմը գոցէ , առ կող-
 մը գոցէ . . .
 ՄԱՆ . — (Ցած Պետրոսին) Լոէ , գործը պիտի
 աւրեա . (բարձր) կը հաւատամ կարտպեա , բայց
 եկած եմ քեզի բարի լուր մը տալու :
 ԿՐՊ . — Ի՞նչ լուր :
- ՄՈՒՆ . — Նշանը զիս տեսնելով ապսպից որ
 զինքը (այս ինչ) գինետունը սպասէք . շահաւոր
 առուտուրի մը քեզի ընկեր պիտի ընէ , Յակոբն
 գործով մը տգարակ պիտի զրկէ , ես այնչափ ա-
 ղաշեցի որ այս զործին զիս ընկեր ընէ , սակայն
 ըստ թէ դուք երկուքնիդ իրեն շատ ծառայու-
 թիւններ ըրած ըլլալուդ՝ ձեզ վարձարել կուզէ :

ԿՐՊ. — (Ամց լոտքերայ, մեզ ճամբել կուղէ):

ՑԱԿ. — (Կաւեաց մը կարապետին) ի՞նչ կըսես
կարապետ. ուշանալու ժիգար. վերջը տատնկ բաղդ-
մը ճեռքէ կը փախցնենք:

ԿԱՅ. — Ծօ ապուշ, մտքերնին մեզ ճամբու-
դնել սնառուկը թալլել է:

ՑԱԿ. Ի՞նչ կըսես, անսանել է նէ չենք երթոր.
(այս միջոցին Մահ. եւ Պետ. խնդաշով կը խօսին)

ԿՐՊ. — Բնդհակառակը երթալ ձեւացնելով
վարդ պահութինք տեսնենք թէ ի՞նչ պիտի ընեն:

ՑԱԿ. — Աղքէկ ըսիր:

ԿՐՊ. — Է՛հ Մանուէլ, մենք կերթանք կոր,
եթէ գործերնիս յաջողութիւն գտնէ Զել ալ
չենք մասնար:

ՄԱՆ. — Երթոք բարով (Պալով) ա՛, խեղճ լու-
սահոգի. (իրար վարրուին) ահ, հիւ, հիւ, (մեկի.)
կերթանկոր, վայ ապսէչեր վայ,

ՊԵՏ. — Գացէք չըլլայ որ ուշանաք: (Կարապետ
եւ Յակոբ մեկնին խորհին).

ՄԱՆ. — Է՛հ, Պետրոս տունը մեզի մնաց, հիւ-
մա ընելիքնիս մասած ենք. սնառուկէն ինչ որ ելլայ,
կէսը քեզի իէսը ինձի:

ՊԵՏ. — Ո՞յլ զիտէ մէջը ի՞նչ ծանր բաներ կան:

ՄԱՆ. — Աւ մի հարցներ, ծրարներով հնդիկ
շալեր, սոկեզօծ աշտանակներ, սոկեհուռ շրջազ-
գեսաներ, ադամանդ ակուռ մատանիներ, ներ,
ներ, ներ, ալ ի՞նչ բաներ, որուն մէկ կասրը բա-
շական է մեզի ամբողջ ապրի մը ապեցնել:

ՊԵՏ. — Աճապարենք, թէրևս շւետ դառնան:

ՄԱՆ. — Սա պատուհանէն նայէ, գացի՞ն մի.

ՊԵՏ. — (Այշելով) Օհօ, գացէր թուեր են. . .
ինեղճ ապսէչներ . . . ի՞նչպէս ալ հաւատացին:

ՄԱՆ. — Աւ կրնոնք հանգիսա որոտվ սենեակ
մտնել, սնառուկին բանտլին քո՞վդ է:

ՊԵՏ. — Զէ, Լուսիային քո՞վմ է. . . արթնցնեմ:

ՄԱՆ. — Ի՞նչ կընես. եսոքը անոր ալ մաս մը
հանելու է:

ՊԵՏ. — Հասպա ի՞նչ ընենք .
ՄԱՆ. — Կը կոտրենք:
ՊԵՏ. — Եթէ աղմուկը խմանալով կուսիս արթըննայ

ՄԱՆ. — Է՛հ , այն ժամանակ ուղենք չուզենք
մաս մ'ալ իրեն կը հանենք : Քալէ՛ , քալէ՛ (նայելով)
ալ վախու բան չկոյ , (սուկին սենեակը կը մտնին) :

ԿՐՊ. ՅՈՒՈԲ. (կամաց բաշելով)
ԿՈՐՊ. — Կամաց կոլոէ՛ ,
ՅՈՒԿ. — Կարծեմ թշուառականները սենեաւկը
գործ տեսնելու մաեր են :
ԿՈՐՊ. — Մեզի պէս անոնք ալ սնտուկին վրայ
լալու գացեր են :

ՅՈՒԿ. — Հիմայ ի՞նչ սլիտի ընենք .
ԿՐՊ. — Ինչ որ մեզի ըրին :
ՅՈՒԿ. — Ետքը ,
ՊԿԲ. — Անոնք ալ ընկեր պիտի ընենք :
ԿՈՅ. — Ընկեր ըլլան նէ անդին ո՞վ կը մնայ :
ԿՐՊ. — Լուսիան մոռցար . զոնէ անոր ինկած
բաժինը չօրսի կը բաժնենք :

ՅՈՒԿ. — Բայց աճապարենք , նայէ՛ սնտուկը
բանալու կաշխատին կոր ,
ԿՐՊ. — Օ՛ , այդչափ դիւրին չէ բանալը , մենք

այնչափ աշխատեցանք չկրցինք բանալ . . .

ՅՈՒԿ. — Աղէկ , բայց կոտրեն ու մէջէն անգին
մտանի մը առնեն նէ՛ անոնց հերիք է :

ԿՐՊ. — Անանկ է նէ պոռչըտուքը կոխենք . . .
Է՛հ . . . Է՛հ . . . ո՞վ է ան . . . ո՞վ է . . . դուրս :

ՅՈՒԿ. — Դուրս ելէք , գողեր , տւաղակներ . . .
անձնատուր եղիք . . . ՚ի զէ՞ն ՚ի զէ՞ն .

ՄԱՆ. { (լալով) ահ , հիւ , հիւ , հիւ .

ԿՈՐ. — ահ , հիւ , հիւ , հիւ .

ՅՈՒԿ. — Ա՞ն կողմը գողէ հիւ .

ՄԱՆ. — { թողութիւն կարապետ թողութիւն

ՊԵՏ. — { Յակոբ

ԿՈՐ. — Սատուած թողութիւն չնորհեցէ :

ՅՈՒ. — Շնորհեսցէ շնորհեսցէ, բայց սնտուկէսն ալ մերն է:

ՄԱՆ. — { Սնտուկը.
ՊԵՏ. —

ԿԱՐ. — Հա, հա սնտուկը, ոտք ելէք... ընկերաբար մէջէրնիս բաժնենք մարդու բան չըսենք:

ՅՈՒ. — Ուրեմն մանենք սենեակը եւ բերենք.

Օ՛ անդր մտենին

Սնտուկնիս քերենին,

Ժառանգնիս բաժնենին

Բերանցնիս սրբենի:

Բայց կամաց ժայթենի

Ու չըլլայ կոսրենի

Ու Լուսիան արքոցնենի: (Մտնկ Ղուկաս)

ՉՈՒԿԱԾ. — Ա'հ, հիւ, հիւ.

ԱՄԵՆՔԸ. — Աս ո՞վ է.

ԴՈՒԿ. — Խեղճ ազգականներս, իրաւ է թէ ամենքս ալ միսիթ արութեան կարօթ ենք. Աստուածիւր հոգուն հանդիսատ պարգեւեսցէ:

ԱՄԵՆՔԸ. — Ազգականն մը, այ ուսկից ելաւ:

ՉՈՒԿ. — Իրաւ որ այս աշխարհս ունայնութիւն է. այսինքն մարդիկ մեռնելու համար կը ծնին.

Բայց միսիթ արվելու ենք, մօսած ելով թէ մեր նախնիքը եթէ չմեռնէին, մենք երբէք չպիտի ծնինք:

ԱՄԵՆՔԸ. — Սյու պրն, այն, բայց ո՞վ էք դուք:

ՉՈՒԿ. — Լուսահագին շատ աղէկ կը ճանչնար զիս եթէ մեռած ըլլլոր:

ՅՈՒ. — Բարեկամմ մը ես,

ԿԱՐ. — Դրացի՛ մըն ես.

ՄԱՆ. — Պարտառո՞ւ մնես,

ՊԵՏ. — Պարտառո՞ւ մնես:

ՉՈՒԿ. — Աւալ, ձեր ըստածներուն և ոչ մէկն եմ:

ԱՄԵՆՔԸ. — Անանկ է նէ ո՞վ ես դուն:

ՉՈՒԿ. — Ո'հ, թողէք որ դեռ քիչ մը լուսահոգիին յիշատակը ողբամ... ինչ պարկեշտ եւ առաքինի կին մէր, բարեսիրտ, աշխատասէր, խոնարհ, խնայող, ուստի այսչափ բարեմասնութիւն-

ներ ունեցող կին մը հարկաւ ժառանգ ալ պիտի
ունենայ:

ԱՄԵՆՔԸ.— (մելուսի) Ժառանգ . . .

ՂՈԽԻ. — իմ ծնունդս գաղտնիք մ'է . որ լու-
սահոգին և իմ վախճանեալ հօրմէս զատ ուրիշ
մէկը չգիտեր, և հոյրս իւր մահուան անկողնոյն
քով զիս կանչել տալով երդումն պահանջեց որ
մօրս կուսական գաղտնին մէկու մը չի յայտնեմ.
ես այս խօսքը բանեցի և մինչև վերջն ալ պիտի
պահեմ և հետո գերեզման պիտի տանիմ:

ՀԱՄ.— (ցածին կարապետին) Կարապետ, վախ-
նամ ազգական պիտի ելնենք, ես այս պատմու-
թենէն կը վախնամ կոր:

ՂՈԽԻ. — Ռւստի կաղաչեմ, իմ ով ըլլալս հար-
ցնելու հարկ չիկայ, սա միայն կըսեմ որ ես ալ
այդ ժառանգին ժառանգորդներէն մին եմ:

ԱՄԵՆՔԸ.— Ժառանգորդը ը ը ը . . .

ԿԱՐ. — Դուն տարոր ի՞նչ կըսես Յակոբ.

ՑԱԿ. — Ի՞նչ պիտի ըսեմ, սնտուկը կես վա-
կէս ընելն իքէն վախնամ Յի պիտի բաժնուի:

ՂՈԽԻ. Սակայն ի՞նչ օգուտ ինձի ժառանգ . թող
լուսահոգիս ողջ ըլլար, ասոր հետ մէկակը ժա-
ռանգական իրաւունքո սրբազն պարտք մը ըլ-
լալով ստնակոփ ընել չեմ՝ ուզեր:

ՑԱԿ. — Բայց ի՞նչպէս . քու ովլըլալըդ չի ճանչ-
նալով ի՞նչպէս պիտի համոզուինք որ սնտուկէն
ժառանգութիւն ունիս :

ԱՄԵՐԻՔԸ.— Այո՛, այո՛, պէտք է որ ճանցնես :

ՂՈԽԻ. — Շատ աղէկ, կուգէք որ ճանցնեմ, մը-
տիկ ըրէք . . . թէ գաղտնիքը երեւան չի հանելու
և ես ալ ձեզի պէս ժառանգորդ մը ըլլալ ապա-
ցուցանելու համար մութ պիտի խօսիմ:

ՑԱԿ. — (կամաց) Պետրոս . ասոր մութը լուսը
չմնաց, աս մեր եղբայրն է, ես ան գիտեմ,

ԱՄԵՆՔԸ.— Բայ նայինք :

ՂՈԽԻ. — Ես՝ ձեր լուսահոգի մեծ հօրը կամ
հաւուն եղբօրը տղուն քրոջը վիեսին թոռանը կըն-

քահօրը պղտիկ եղրօր աղջկանը մեծ տղան եմ. . .
ուստի կրնաք հասկնալ որ ես ալ իրաւունք ունիմ
լուսահոգիին սնառուկէն:

ՄՅ. — Էյ չըսէ՞ս որ սնառուկը բոլորովին քեզի
ընկաւ գնաց:

ՊԵՏ. — Հա՛, հա՛, պարոն ժառանգորդ, կարձ
խելքովս ըսած պղրաերդ չափեցի, կերեւայ որ
6 $\frac{1}{2}$ պղրաէն ըլլալովդ սնառուկէն մեղի մաս
շմար կոր ի պէս բանէ մ'է:

ՑԱԿ. — Դուրս նայինք պլր. 6 $\frac{1}{2}$, 7 $\frac{1}{2}$, 8րդու-
կէս պղրա աւանակ, դուրս. . .

ԿՐՊ. — Կռնակդ տեսնեմ պին մոտիկ աղջա-
կան, այս առիրի էշերուն խոս փուելու տարի չէ:
ԴՈՒԿ. — Ինծի՞ այս ընդունելութիւնը, ինծի՞,

ՄՅ. — Էյ հա՛ քեզի, խելքովդ եկեր մեզի
խաղ խաղալ կուգես կոր:

ՊԵՏ. — Մենք մշկվէկէ դողնալ կը նայինք կոր,
ան ալ եկեր մենէ գողնալ ելեր է:

ԴՈՒԿ. — Սակայն զիացէք պարտններ, որ դադու-
նիքս երեւան հանելով եւ բոլոր ժառանգութիւնը
իմն ըլլալուն վկացներ գտնելով զջեզ դատի. . .

ՑԱԿ. — Ինծի նայէ՝ պլր 6 $\frac{1}{2}$ պղրա, մօտիկ
աղջական, գուն մեզի գտափի հրաւիրես նէ՝ մենք
ալ քեզի փառի կը հրաւիրենք:

ԱՄԵՆՔԸ. — Ծեծ չի կերած երթառ բարով:

ԴԱԿ. — Լաւ ուրեմն. կերթամ. . . բայց վախո-
ցէք իմ բարկութենէս. . . շատ շատ ուռւ վկայի
համար օսովիէ պիստ ելլամ. աղ սնառուկը ձեզի
չափանիթուում. (կերպայ)

ՑԱԿ. — Վայ թշուառական վայ, քիչ մ'ալ սաք
չի կոխեմ նէ՝ սնառուկը պիստ տանէ երթաց:

ՊԵՏ. — Բայց պէտք է այս բանիս վրայ քիչ
մը խորհրդակցինք. . . գուցէ ըսածին պէս. . .

ՄՅ. — Զգէ՛, վախուս գուն ալ, ան մինչեւ
որ գայ՝ մենք 4 ձեռք. 10 սնառուկ կ'պղրագենք:

ԿՐՊ. — Մանուէլը իրաւունք ունի. սնառուկն
անոր կը ձգենք. կըսէնք թէ մէջէն բան մը չելաւ:

ՅՈՒ. — Կեցցես, անտանկ է նէ ատեն չանցը-
նենք, սնառուկը բերենք, լուս աչքով սըտեղ բաժ-
նենք, չարը մէջէն վերնայ,

ԱՄԵՆՔԻ. — Երթանք, չարը մէջէն վերնայ,
(Անտուկի սենեակը մտնեն)

ԼՈՒՍ. — (Առանձին) եղբայրներս իրար ան-
ցումի մը մէջ են, չեմ գիտել թէ ի՞նչ է պատ-
ճառը... արդեօք դեղագործին սենեակը պահ-
ուած ըլլովը տեսամն... ի՞նչպիտի ընէ խեղճը եր-
րոր ձեռուընին անցնի... բարեսիրա տղայ մինէր...
եւ կերեւար թէ իմ վրաս բարի գիտաւորութիւն
մը ունէր... այս, միշտ կըսի... կըսի... կըս-
րուկ խօսքերէն պէտք էր հասկնայի թէ կը սիրեմ
զքեզ ըսել կուզէր... բայց որբ աղջիկ մը... աղ-
քատ մը ով կը սիրէ... ինքը հարուստ է... զիս
կուզէ... ահ, խարեւայ մը չէր ան... ինչո՞ւ զքեզ
կը սիրեմ ըսելով զիս պիտի խարեր... Աստուած
իմ, կարծես թէ իր վրայ համակրութիւն մը կըզ-
գամ, եզնուկ, հիմոյ կը զզամ թէ ինչո՞ւ իր միտքը
հասկնալ չուզեցի... զիս ով պիտի սրահէ... ահա-
ւասիկ եղայրներս... ոհ... նայիմ թէ ի՞նչ կընեն
խեղճ դեղագործիս... (սենեակին կը մօտենայ)
չերեւար... եղբայրներս սնառուկին քով շարվեր
կուլան... առիմ մը գտան և փախած ըլլովու է:
Մայր իմ, ներէ քու աղջիկանդ, եմէ քու սնառերդ
գոհ կըլլոյ զինքը սիրելով՝ կը սիրեմ զինքը...
Երբոր վաղը գայ՝ կընդունիմթիւր առաջարկու-
թիւնը... բայց մինչեւ վաղը ի՞նչպէս պիտի լուս-
ցնեմ: (Տիրութեամբ իր սենեակը մտնէ)

ՏԵՍԻԼ Պ.

ՄԱՆՈՒԵԼ, ՊԵՏՐՈՍ, ՅԱԿՈԲ, ԿԱՐԱՊԵՏ,

(Անտուկին չորս ծայրէն բռնած երգելով զան)

Խեղնուկ պառաւիկ, ինչո՞ւ եռ որդիք

Ցուսահաս բողիր, առիր հալեցիր,

Ե՛լ ել ողջնոյիր, մեզ զործի մը դիր,

Անօրի չորցանք, ու ցրէն բարցանք:

ՊԵՏ. — Եղբայրներ, ծանր դնենք լուսահոգին սնտուկին առջեւ, եւ մէյմէկ ողորմիս կարդանք:

ՄԱՆ. — Այս, կարդանք, պարտքերնիս է . . .

ԿՐՊ. — Ով խեղճ պառաւ մայրիկս, դուն որ այս աշխարհիս մէջ ինձի օղիի ախ քաշել չտուիր, Աստուած ալ քեզի անդէնը ախ քաշել չիտայ:

ՅԱԿ. — Ով իմ լուսահոգի մայրիկս, դուն որ այս աշխարհին մէջ ինձի գինիի նեղութիւն քաշել չտուիր, անդէնն ալ «ի նեղութեան խմամ ես առ տէր կարդացին» օգնական պահապան ըլլայ:

ՊԵՏ. — Այս, մարմիկ . . . ես ինչ ըստեմ նէ տեղն է. ինչպէս որ այս աշխարհին մէջ զիս գրիր ու վերցուցիր, յաւխանականութեան մէջ ալ քեզ դնող վերցնողը անպակաս եղիցի:

ՄԱՆ. — Էյ, ի անթակալթ մարմիկ, ինչպէս որ դուն զիս այս աշխարհին մէջ քու սահեամրդ ջանքեցիր եւ զինցուցիր՝ անդէնն ալ քեզի սէր ու կաթ տուող անպակաս եղիցի:

ԱՄԵՆՔԸ. — Եղիցի եւ եղեցի. (զոնցաձայն լան)

ԿՐՊ. — Էյ, էփ տղեկ լոցինք, պարտքերնիս կատարեցինք, քիչ մ'ալ սա սնտուկին նայինք.

ՄԱՆ. — Հաշիւնիս ով պիտի տեսնայ,

ԱՄԵՆՔԸ. — Յակորը, Յակորը,

ՏԱԿ. — Ես թուզիթ գրիչը պատրաստեր եմ, սակայն մելան չունիմ:

ՄԱՆ. — Ստոր ալ ճարը կայ . . . ինչ որ ելլայ՝ մէջերնիս սա կերպով կը բաժնենք, արծաթ եղենները Յակորին. սոկեղենները ինձի . . . մետաքսեղենները Պետրոսին . . . ադամանդակուսներն ալ կարապետին . . .

ՅԱԿ. — Զէ, ես ադամանդակուսները կուզեմ . . .

ԿՐՊ. — Ես արծաթ եղինները չեմ ընդունիր.

ՊԵՏ. — Ես ալ քուրջերը չեմ առներ.

ԱՄԵՆՔԸ. — (Խառն ձայնով) Ես չեմ ուզեր . . . ան պզտիկ է . . . դուն շատ հոգնեցար . . . չէ, ես առ կուզեմ . . . չըլլար . . . չը պիտի ըլլայ:

ՏԵՍԻԼԵ.

ՆՈՅՆՔ, ՏԻՏՈՍ, ՆՇԱՆ, ՂՈՒԿԱՍ,

ՆՇԱՆ. { կ' է, ադ ի՞նչէ նայինք, կեցէք, բնչ
ՂՈՒԿԱ. { կընէք կոր:

ՏԻՏ. — Կարծեցիք թէ սնտուկը առանձին կը
մարտէք պարաններ:

ԱՄԵՆՔ. — (Վայ) (եւ սետուկեն կը հեռանան).

ՊԻՏ. — (Կարապետին) Կարապետ, լուսնկայն
գիշերուընէ ելու... սնտուկը ձեռքէ գնաց....

ՆՇԱՆ. — Դուք Ասուծ մէ չէք վախնար, ո՞ր
երկրիս մէջ տեսաք որ ժառանգ մը առանց դրա-
ցիններու վկայութեանք ժառանգորդաց բաժնուի:

ՏԻՏ. — Տէրութեան օրէնքը չիյտէք. եթէ
ժառանգատակ առեւոնը ձեր այս գողութիւնը
լսէ՝ զձեզ բանտարկել չ'ասի:

ՆՇԱՆ. — (Ղուխաը ցուցելելով) Քանի որ ձեզի
ժառանգակից դատավարակ մ'ոլ ունիք:

ՏԻՏ. — Որու ճշդութիւնը ապացուցանելու
համար եկած եմք:

ՄՊ. — Սա պարոն Յ ½ պորտը...

ՆՇԱՆ. — Այս, այդ պարոնը լուսն լուսահո-
գին ժառանգորդն է:

ՏԻՏ. — Էսէք, քանի կարժէ այս տունը:

ՆՇԱՆ. — Վեց մասի բաժնելով մէկը ձեզի կիյնայ:

4 ԵՂԲԱՐՔ. — (բարկութեալթ) Վեցին մէկը մի...

ՏԻՏ. — Այս, այդ սնտուկը բանալ կաչխատէք՝
միմիայն ձեր քրոջը Լուսիային իրաւունքն է...
քանզի մօրը սնտուկը միայն աղջիկ զաւկին կիյնայ:

ՊԻՏ. — Ե՞յ մեզի ի՞նչ կը մնայ:

ՆՇԱՆ. — Պարոնին, Յ մաս առւն, Լուսիային
½ մաս տուն եւ ամբողջ սնտուկը... իսկ ձեր
ամեն մէկուն կամ շատ կամ քիչ պարտք:

ՂՈՒԿԱ. — Ասոր ըստելիք մը ունիք.

ՅԿԲ. — Ինծի հարցնէք նէ՝ ես այն ժառանգէն
ալ վազ անցայ պարտքէն ալ:

ՆՇԱՆ. — (Կարապետին) Դո՞ւք.

ԿԱՐԱՊ. — ինծի տասնոց օդի մը առեհք՝ բոլոր
ժառանգութիւնս ձեր կը թողում:

ՄԵՆ. — Սակայն եղբայր դրացիներ, ոտ կտոր
ին խելքս չ'հասաւ թէ ոտ մեր Յ^{1/2} պարտի ժա-
ռանգը ուսկից բուսաւ:

ՆՇԱՆ. — Ա.դ ուսկից բուսաւը ոչ ձեզի եւ ոչ
մեզի կը վերաբերի մեր խելքը չէ հասէր ատոր,
ուր մասց ձերը:

ՉՈՒԿ. — Լուսեան ուր է . . . թող զայ իր սրն-
տուկը առնէ, տանը սէնէթն ալ ինծի յանձնեցէք,

ՑԱԿ. — Սիսալնոնք մը չըլայ, աղէկ գիտէք
որ այս մարդուն կ բաժին կիցնայ:

ՆՇԱՆ. — Ա.տ ալ խօնք. է, քիչ մ'ալ խաթրես-
նիս շինէր նէ՝ հինգն ալ անոր պիտի տայինք,

ՏԻՏ. — Մեզի հետ խաղ չի խաղցուիր:

ՊԵՏ. — Ինծի նայեցէք, մեզի խաղ չի խաղցվիր,
թէ որ այս մարդը եղբայրնիս է նէ՝ մեզի հետ
կրնայ մէկ բաժին ուտել 4ը ուսկից պիտի ուտէ:

4 ՆՇԱՆ. — Ան վերի արտի ցորե՞նն է.

ՆՇԱՆ. — Հասկայ, դուք խօնք հասկցող մար-
դիկ չէք ելքեր . . . այս զործը դուռը պիտի ից-
նայ . . . արիւն ձեր ի զլուխ ձեր:

ՉՈՒԿ. — Ա.հաւասիկ ոյսչափ . . . չըսին չըսէք և
հիմոյ կանչեցէք լուսիան. անտուկը աչքերնուս
առջեւ իրեն յանձնեցէք, վերջը վաղն ալ առւնին
գործը դատաստանստունը կը լմնցնենք:

4 ՆՇԱՆ. — Մենք ալ ատանկ կուզնէք:

ՏԻՏ. — Լուսիա, լուսիա, (Լուսիա մօնիկ)

ՏԵՍԻԼ Ձ,

ՆՈՅՆՔ ԵՒ ԼՈՍԻՍ.

ԼՈՒԾ. — Ա.սոտուած իմ, ինչ կայ արդեօք, Բ նէ
կուզէք պարուննէր:

ՆՇԱՆ. — Մի վախնար աղջիկս . . . մօտեցիր . . .
Մենք քու աղջիութեանդ համար եկած ենք . . .
այս սնառուկը քու մօրդ. է:

ԼԻԽԱ. — Ա.յո՛,

ՏՎՏ. — Եթէ կրնաս հաստատել թէ մէջը ի՞նչ
կայ. սնառուկին աշխը գտնն ես . . .

ԼՈՒՍ. — ԱՇ, բարի դրացիներս . . . չպիտի՞ք
գուշը մեր վիճակը . . . խեղճ մայրիկու . . . ի՞նչ ժա-
ռանգ պիտի ձգեր ինձի:

ՏՎՏ. — Ինչ որ է նէ՛ ինչ որ կայ մէջը քուկդ է:
ԼՈՒՍ. — Զայդ մը գուլաց եւ հին հովանոց մը:
և ԵՂՅԱՐՔ. — Անանկ է նէ սնառուկը քուկդ է:
ՆՇԱՆ. Ըստածդ հաստատելու համար պէտք է
որ տմենքս ալ տեսնենք, բալլիքը որո՞ւ քով է:

4 ԵՂՅԱՐՔ. — Մեր քովք չէ, մեր քովք չէ.
ԼՈՒՍԻԱ. — Իմ քովք ալ չէ:
ՅԱԿ. — Հապա ո՞ւր է:
ԼՈՒՍ. — Մնառուկին վրայ թողած էի:

ՅԱԿ. — Բանի որ հաւկիթին դեղնուցը երեւան
ելու՝ առեք բալլիքը ի՞ր քովմ է. . . բայց ավը-
վեր է չի բացուիր կար:

ՆՇԱՆ. — Տուր նայիմ, (կառնէ) հիմա ամենքնիդ
ալ մօտեցէք որ կուսիսի ըստածին ականասես ըլ-
լաք: (Համբարձում հաշիւը ձեռիլ րոնած կերեւայ):

ՏԵՍԻԼ Է.

ՆՈՅՆՔ և ՀՈՄԲԱՐՁՈՒՄ. (սնառուկին մեջ կանգնի)

Ա.ՄԵՆՔ. — Աս լի՞նչ է . . .
ՀՈՄ. — Դեղագործին հաշիւն է, չէ՞ք աեսներ
կոր պարոններ, 270 զրուշ կուվեմ, (լոռուրիւն).
ՀՈՅԱ. — Ո՞վ ես գուն, ի՞նչ կուզես.
ՀՈՄ. — Լուսիսյին նշանածը . . . կը սիրեմ.
ՆՇԱՆ. — Ի՞նչ բան ունիս հաս,
ՀՈ.Մ. — Այս սատկը այսօր պիտի վճարիի.
Ա.ՄԵՆՔ. — Խե՞նթ է ի՞նչ է.
ՀՈ.Մ. — Այս, խե՞նթ եմ . . . խե՞նթեցայ . . .
ալիսի խե՞նդ ենամ . . . խե՞նթեցած եմ . . .

ՏՎՏ. — Որո՞ւ համար:
ՀՈ.Մ. — Լուսիսյին, իմ սիրուհւոյս . . . հոգիս
կետնքս, գանձս, բոլորն ալ իրն է . . .
Ա.ՄԵՆՔ. — Առ ժառանգը նստէ վար:

ՉՈՒԿ. — Ներեցէք պարոններ, սխալ տուն
եմ եկեր, սնառուկն ալ տունն ալ ձեզի:

ՄԱՆ. — Հիմայ իրաւունքը նոյիս նէ՝ այս ժա-
ռանքը քեզի կիյնայ ուրառն 6 ՚/9, ալորտ:

ՉՈՒԿ. — Շնորհակալ եմ պարոն, ժառանգին
տէրը քոյրերնիդ է. անանկ սրոշեցինք:

ՆԵԱՆ. ՏԻՏ. — Լուսին, ասոր ըսելիք մը ու-
նիս. սնառուկին ինչ որ ելեր քեզի պիտի տայինք,
ժառանգդ կը մեռնիմ. (Լուսիային փարի).

ՉՈՒՍ. — Քանի որ իմ բաղդս այս է՝ կը նդունիմ:
ՀԱՄ. — Ա՛հ, սիսունիկս, ես ալ քու արե-
ւուդ կը մեռնիմ. (Լուսիային փարի).

ՆԵԱՆ. — Բայց սնառուկին մէջ ինչո՞ւ մուեր էիր:

ՀԱՄ. — Եղայրներուն ձեռքը չանցնելու հա-
մար սնառուկը մոտայ՝ փախչելու ժամանակ չ' դատայ:

ՉՈՒԿ. — Սիրահարութիւն ընելու եկած էիր:
ՆԵԱՆ. — Ո՛չ, 270 զլշ. ասնելիքո ուզելու:

ՆԵԱՆ. — (Դուկասին) Պարոն սնառուկին ժա-
ռանգի տեղ մորդ մը ելաւ, զուցէ տունէն ալ
կին մը ելայ . . . կը նդունիմ:

ՉՈՒԿ. — Շնորհակալ եմ . . . ես կնկան աչք չու-
նիմ, իմ փնտուծս սատկ էր, չի յաջողեցաւ, ուստի
մնաք բարով . . .

ՆԵԱՆ. ՏԻՏ. — (Գալուսուկ Դուկասին թեւը բռնելով)
Երթառ բարով, սահկայն երեք սոկին չի մունանք:

ՉՈՒԿ. — Ի՞նչ ասի որ ինչ տամ:

Ա.ՄԵՆՔ. — Բաել թէ բարեկենդանը դեղա-
գործը ըրաւ: (Ամենիլ միաբան կերզեն)

Մրատողիս պարապր ելաւ

Միայն կուսիան շահեցաւ,

Այնափ սուսեր փուեր գնաց

Դիմարկն Համբարցումն հազար:

Կեցցէ հարսը կեցցէ փեսան, բող ալ զլուխզլիս տան,
Գոնէ հարսնիքն ուտենք, խնդանք, մենք ալ ասով


(Վարագոյր կիշնէ) զոհ ըլլանք:

ՎԵՐՋ Բ. ՀԱՏՈՐ ՀՆՁԱԿԻ



Կ. Պոլիս. — Տարագր. Գ. Պաղամելեան (Ար.)

1887



Տանուտէլն Անօթութիւն .
Զեռք կայ մէկ Փոխառութիւն .
Գումար ընդհանուր Մնանկութիւն :

Բուն ձայնքն ալս , վա՛խ , օ՛փ , բիւ՛փ ,
քօքօզական դաստին են , սկսեալ ի տարեգլխէ :

ԵԱՐԺԱԿԱՆ ՏՕՆՔ ԱՆԿՈՒՑԵԱԾ

ՕՐ	մոլարոց :	(ծոմ)	• . .	ԲԸՆ
ՕՐ	սատէ	հացի	• . .	ԳԸՆ
ՕՐ	զէյթին	հացի	• . .	ԳԸՆ
ՕՐ	կալէթայի	• . .	• .	ԵԸՆ
ՕՐ	սիմիթի	• . .	• .	ՈՒՐ
ՕՐ	պանիր	հացի	• . .	ՇԸՐ
ՕՐ	իշկէմպէ	չօրպասիի	• .	ԿԻՐ

Տարեկ լուխն քօքօղաց որ է յաւելման թը-
ւական՝ բաթլիճանական (քէստտական) ամ-
սուն լինիցի։ Խոկ Զատիկ նոցա ոչ գոյ։

ԽԱՀԱՐՄՈՒՆՅԻ

Յայսմ ամի սիրոք և քսակք անկուտեաց
տիւ և գիշեր լինին խաւար, անտեսանելի
է կուտաւորաց:



ԳՈՒՇԱԿՈՒԹԻԹԻՆՅ

Յայսմ ամի ի շնորհս անուշադիր մարդ-
կանց մանաւանդ կանանց մեկ քանի անդամ
հրդեհ պիտի պատահի. զամենեսեանս Տէրը
և փորձանաց պահեցցէ:

Ամէն օր քաղաքապետական քննիչ պաշ-
տօնեայք ծախուելու վրայ եղող պակաս հա-
ցերը ժողուելով աղքատաց պիտի բաժնեն. •
յայսմ ժամանակի դէմք թապլաքեարացն քիւ-
լադոյն իսկ տնանկացն կիւլագոյն եղիցին :

Յաճախորդաց շատեր կշիռը հետերնին
պիտի պատացունեն, զի խանութ զլուխ քա-
ղաքապետական պաշտօնեայ մը կեցնելու ան-
հընարութենէն՝ խիզճ չունեցող խանութպանք
աչք գոյել բանալու միջոցին ուղածնին կը-
նեն կոր:

Փողոցները ավջող խանութպահք ալ քննիչ
պաշտօնեամներէ յանկարծակիի չդալու համար
գրպաննուն մէջ կամ կընակնին պիտի պահեն
հին քաշերու տրամները՝ որոց յատակները
էյէլէնմիշ եղած է։ Այս խանութպաններու
տրամին կամ չափին ուշագրութիւն չընող
տիկնայք քիչ չպիտի խաբուին։

Նշանաւոր բաթլիճանի ամսոյն առթիւ
առեւտրական հրապարակներու մէջ այս տա-
րի ևս խըվոզվուական թօրծիներ պիտի պա-
տահին։

Չափէն աւելի ուռեցած թիւռնիւռնե-
րը մաքսախուզից քննութեանը պիտի են-
թարկվին։

Հնչակ այս տարի ևս հարիւր վճարող բա-
ժանորդ, և հազար ալ օթլախճի բաժանորդ
պիտի ունենայ։



Յունիլար 4

Այսօր դասք ուսուցչաց, աշակերտաց և
օխմիթճոց ուրախանան ընդ ճգնութիւն տա-
բեղարձին օրացուցական : Տօն ճիւնիւնեանց,
որք ի վերայ եօթն ըախիի յաւելուն ըզդէ-
ռոսբազումն :

Զէրաէ բելմէ փուռթունասը :

Յունիլար 5

Տօն ֆլունճոյ, յաղադու վաճառելոյ ըզ
եազը չէօրէկն, որոյ իներքոյ փակեալթըդ-
թոյն տառան կշռի յիսուն տիրէմն :

Յունիլար 6

Նախանձորդք ոմանք կամաւ անկանին ի
ծով գինեհար՝ և ելանեն գողահար:

Ախորժելի աւուրք գինեպանաց :

Յունիլար 15

Սկիզբն առատութեան սուարէ-տանսանց
վասն տօնախմբութեանց պաթիսթից և ժանց:

Թեթեային պարզութիւնք սիրահարային
ի աեղիս աեղիս :

Փետրվար 4

Աճէլէ թէրթիպ հանդէսք հարսանեկան
անճարակաց :

Ախորժելի աւուրք անուշեղինավաճառաց :

Քսակային պարզութիւնք :

Փետրվար 15

Պարասրահք, թատրոնք, պողոտայք և
մէյտանք լի են բազմութեամբ. Ամչկոտք գի-
մակաւորեալ շբջին գունդագունդ. սոքա ի
փոքուց և ի մեծաց «մասկարա» կոչին :
Բաքլավաճիք և քատայիֆճիք ապրանք ծա-
խելէն գլուխ քերելու ժամանակ չունին :

Յայսմ գիշերի մեծ տօն: Է խուռու զահրէ-
ճոց որ յետ պատրաստելոյ ըզ բիշիեն և ըզ
շիշիրէն ֆասութեան՝ մինչեւ առաւօտ աշխա-
տին սրբել զտրամս և զթէրաղիս, պէլքի
ալ էյէլէմիշ ընել:

Փետրվար 16

Ելանեն ի թափոր ամենայն սիւրիւրկէ-
ճիք և արինաճիք մեծաձայն հըաւիրել ըզյա-
ճախորդուհիս տնտեսագէտո որք յաւելեալ
կերակրօք թռամբտ առնեն ըզ սիւրիւրկէս

և զարինասս : Կանաչեղինավաճառք խօվայիւք
արկեալ ըզջուր ի վերայ ապրանացն՝ սարսա-
փածայն գովեն ըզ զավղալաթս , Կաթավա-
ճառք ըզթահինն և ըզ խայմախն ի միասին
վաճառեսցեն :

Փետրվար 18

Սուգ ի գինեմոլս և ի կռուարարս որք
ճգնեն յանկիւնո բանտաց . ոոքա, որք յաւու-
րըս բարեկենդանական անառակութեամբ ան-
ցուցին՝ այսօր ի ձայնից վառտիանաց յուշա-
բերին և արբաճի խումբուսու-վարի ըզմտաւ
ածեն տուժելիքնին :

Փետրվար 18—Ապրիլ 1

Ախօրժելի աւուրք կամաւ հիւանդանա-
լոյ խոստովանահարց սմանց , որք համոզեն լո-
լոզեն ըզժողովուրդս պահս բռնել և ինքեանք
ճաշակեն ըզ պատուական քիւլապաստըն գը-
վըռճըթի և ըզ պատուական եալանճի տօլ-
մասին ընդ լահանաա թուրշուսի :

Փետրվար 25

Տարեդարձ աճիւզէից ցըտոյն . կծկոտմն

պառաւաւանց յանկիւնս տանց , առ ահի խշմին
գալոյ աճիւղէ ցըտոյն՝ որ վասն իւրեանց փը-
շեսցի և եօթն տիւ և ութ գիշեր տեւեսցի :

Մարտ 4

Յիշատակ անառակաց , խեաց և շոշոր-
թաց :

Ցրգ տարելարձ ծննդեան հաւաքման ար-
հեստին նետեալ սիկառաց ի պողոտայից և
ի սրճարանաց :

Մարտ 41

Միջինք մեծ պահոց . պատրաստութիւնք
նորաձեռութեանց : Փոթորիկք ի տունս .

Տօթադին աւուրք գերձակուհեաց :

Մարտ 25

Առգ ի ծոլ . մեծ կոտորած ձկանց :

Մարտ 29

Տարեգարձ այլակերպութեան «ծաղկա-
գարդ» բառին «զարդարդար» ի : Ակիզբն ըն-
թերցման և վաւերացման բամբասազրոց ի
վերնատունս և ի պահարանս կանանց կողմի :

Ապրիլ 1

Տօն տիսմարաց , կամկարաց և սէրսէմաց .
Ա . տարեգարձ էսէֆէնկիղաբար կամաւ

Խաբուելոյ հոչակաւոր հրապարակախօսի մք
ուրուք, կուկուկ:

Ապրիլ 5

Զատիկի. սպառումն հաւկթաց և հա-
զըրլօվիից :

(Այս տարի լատինացւոց Զատիկը մեզի
հետ չի գալուն՝ անանի անցած տարուան պէս
հաւկթի առատութիւն չի կայ . . . եկեղեց-
եաց գոներու առջեւ .)

Ապրիլ 6

Յայսմ աւուր ըստ հնաւանդ սուլութեան
կռիւ ծագեսցի ընդ մէջ հաւկթամիտ հաւ-
կթատօխուշանաց որ ի տօնավաճառն թերայի,
և որք միջամտեն՝ ճըլսացեալ հաւկթի հան-
դիպիցին. ի սմին աւուր «կէ՛լ գանթարա, կէ՛լ
գանթարա» պոռոցողաց ըղ կառա տամկառը
ժողովեսցի ի քննչաց և «կէ՛լ ատմկայա, կէ՛լ
ճէղայա» գոչեսցի :

Եռմուրթա տօդուշու Փրբթհասը:

Ապրիլ 7

Ամպամած և խոնաւ հօրիզոնն տօնալաճա-
ռին էյրի գաբույի, անհրաժեշտ փոթորիկք
ի տօխուշանս չալապուրաց. տուդանք կըս-

ւարարաց, կոտորածք շիշոց, այլ դրամք զը-
ւարթագին սաւառնին իջսակս չալապուրիճոց

Ապրիլ 10

Տօն պալըդլը բանայիրին, օդն ըստ սո-
վորութեան անձրեւ և ըղբանայիրն տակնու-
վերայ առնեւ :

Ճիւնիւն տէօքիւնթիւոի ֆուռթունասը:

Ապրիլ 12

Պէլքի անձրեւն շարունակէ, հասքօյի բա-
նայիրն ալ հապիկը կըլլէ և տօլապճին ըզ
տօլասն իւր դարձնել ոչ կարէ:

Տօլապ տէօնմէղ ֆըլթնասը ի զայրացեալ
դինեպանս:

Ապրիլ 23

Ելանեն ամենայն զբօսասէրք ի զբօսա-
վայլու, զի է Խըտրէլլէզ : Սկիւրն ախորժելլի
աւուրց սալթընոց սուզավաճառաց :

Մայիս 1

Կիւյիւմք կաթալաճառաց եղիցին մուայ-
եէնէ, և ջրախառնակաթ կիւյիւմն վաճառո-
ղին դլուխն անցանէ:

Իշմարաբանական սիրահարութիւնք ընդ-
ծառովք ի տեղիս տեղիս :

Մայիս 15

Տօն եէտի-դսւլէի եօթնաշտարակին. ըստ-պառումն հաղարաւոր մառուլաց ի պօստանաց : Մանր-մունք սիրահարութիւնք ընդպօստան տօլապովք:

Մայիս 24

Այսօր դասք բամբասասէր տիկնանց և սիրահարեալ երիտասարդաց ուրախանան ընդճգնութիւն մատաթեայ առաքելոյն և վիճակս արկանեն առելով, «Հանէ աղջիկս հանէ» :

Մայիս 34

Առաջին պսակ. Սկիզբն տռատութեան ամուսնական կռւոց .

Տօն սահմանադրական տարեդարձին . սարտէլա-վարի խստիֆք հանդիսականաց ի վակօնս շմէնտըֆէոխն, յորոց ոմանց դտակքն աճէլէյով դարք-կիտէլիմ եղիցին. Եւ յերեկոյին ի տեղիս տեղիս մեծ կոտորած քէստանէ կամ հավայի ֆիշէնկին, պա՛մ, պո՛ւմ, կռ՛ռ, չա՛թ, տա՛ն, տո՛ւն, բո՛ւմ, ֆը՛ս, դը՛սս :

Յունիս 1

Հարսանեկան պատրաստութիւնք ի ձեզն գնչուեաց որք զբաւական դրամս չըրբմիշը նելոց իցեն յաղդասէր.՝ սահմանադրասէր :

Հըրբըյէ դուրս իյնալիք ոմանց ի տօնավաճառն
Հըրբընը չայիրիկ.

Յունիս 15

Կուռկուռաձայն իրարանցումն ամպոց,
շախշախաձայն անձրիք, շալակաբարձ անցա-
նիցին ոմանք ընդ ծովս փողոցաց .

Յուլիս 12

Ախորժելի օր թուլումզաճոց որք փոր-
ձեն ըղթուլումպայս և ըղխոռթումս . Տարե-
դարձ զիրար թրջելոյ թեթեւութեամբ ծան-
րաբեռնեալ երիտասարդաց և ուհեաց .

Յուլիս 17

Սամեէլի, որ տեէ ութն տիւ եւ ութ զիշեր:

Յուլիս 23

Յայսմ գիշերի կատարի այրումն չալը-
չըրբոց . հուր բորբոքին մանթարացեալ մա-
կոյք և նաւակիք, զի է աթէշ կէճէսի.

Օգոստոս 1—31

Բաղմանալով բաղմաոցին դասք շոշոր-
դաց ի տապոյ արեգական .

(Եւամսեայ դադար, բաթլիճան այլարը:
Սկիզբն առատութեան անկուտեաց ի քէոա-
տութենէ : Տօնք խըլողլուական թօթճոց .)

Դեկտեմբեր 4

Բքաբեր հողմունք . մզմզումն մատանց
և քթերու ծայրից .

Յամսեանն դեկտեմբերի երիտասարդք
և կուսանք լինին մահմուռ պագլշլը . զի յա-
ղադս տօնախմբութեանց արբեցողութիւն կամ
քնհատութիւն չափէ աւելի լինի .

Դեկտեմբեր 28

Զուարթագին աւուրք մրդավաճառաց .
պարզութիւնք և թեթեռութիւնք քոակային ,

Դեկտեմբեր 31

Թնդանօթարձակամիտ վաճառականք
թափեն ըգճիդս , ըգհանճարս և ըդ բանճարս ,
վասն բանալոյ ըզգոցս տետրակաց , զի մարդ-
է որ գործէ դերկիր և ըդ շէյթան-պէզին .

Յայսմ գիշերի աւետարարք տարեդլիսոյն
Բոժոժահար և թմրկահար աւետեն ըդ կա-
զանդն 1884ի , գոշելով հազար-բերան «այ վա-
սիլիս էրքէթէ , շատ տարիներու հասցնէ : »

ԱՄԷՆ

Մ Ա Դ Թ Ա Ն Ք

Աւասիկ պարոն, հին տարին տարի
եւ անոր տեղը բերի նոր տարի,
՚ի սրտէ մաղթեմ որ այս նոր տարի
քեզ համար ըլլայ յաջող ու բարի:

Բայց թէ որ ելնէ հոգիոդ այս տարի
իենդ բաներ ուզէ ու սիրահարի՝
եւ փորձանք պակաս չըլլայ քու գլխէդ՝
Յանձանքն իմն չէ եւ ոչ մէկ տարի:

Թէ լսելքիոդ վշէ ելնես այս տարի
Վնաս հասցընել եղօրս Հնչակի,
Կարդալով նորա թերթերն անկուտի՝
Արժէք չունենաս ծ0 փարայի:

Թէ երազիոդ մէջ ըսեն այս տարի
Ձօնու ծախողին քսակ պարարի,
Դուն ալ հաւտալով ունեցածդ տա՞
Կարօտ պիտ'ըլլաս հացի պատառի:

Թէ երեսիողան ըլլաս այս տարի
Որուն կը ցանկաս, վարձքդ կատարի,
Փառք վաստըկելու համար սլոռչտես
Քրտնիս պաղիս, ճայնդ ալ կը մարի:

Թէ դուն զքեզ տաս խաղի այս տարի
Թուղթի պիտայի, թավլույի զարի,
Եւ անցնի տարիդ դեռ դուն չխմացած՝
կը հասնի մնասդ հարիւր հազարի:

Թէ դուն չտեսար քու դործդ այս տարի
Եւ յանձնեցիր զայն ձեռքը նոտարի,
Ան քեզ կողապտեց մօրէ մերկ թողուց
Յանձանքն իմս չէ եւ ոչ մէկ տարի։

Թէ վնասուելով մօտան այս տարի
Մտնես խանութը ըստակ չորթողի,
Աս ալ տուր ըսես, ան ալ տուր ըսես՝
Տաս քու ոսկիներդ կը խարուխս կարի։

Թէ գինին, օղին, քօնեաքն այս տարի
Կմես անիմայ պէս դեղի ճարի,
Կուռենաս յանկարծ, լեզուդ բոնըվի
Եւ երակներուդ զարկը կը դադրի։

Թէ չի հաշուես շահդ ու ծախքդ այս տարի
Եւ տարեգլխուն չիգայ ծայր ծարի,
Առնելիք չունիս ու պարտք ունենաս՝
Յանցանքն իմս չէ եւ ոչ մէկ տարի։

Իմ մաղթանքներս են պա՛րոն այս տարի,
Որ ըլլաս բարի եւ տէր հանձարի,
Աստուած չի ցուցնէ որ դուն ալ ես ալ
Դէմէ դէմ ելնենք նորէն այս տարի
ԿՈՒՐԻ, ԿՈՒԼԻ, ԽՈՒԼԻ։